

ճեանի, պարզ խաղալիք մը եղաւ Օրիորդին
համար:

Բնականաբար՝ նախագէս սկսած է նկարել
անկենդան իրեր: Տան վերաբերեալ բոլոր
առարկաները կարգաւ հարածաւ եղած են
իրեր: Ապուրի գրգալ, սուրճի գրգալ, օրճաման,
շաբարաման, գաւակ, գանակ, պատառաքար եւն
եւն բան մը գուրը չեմ մացած: Մինչեւ անդամ՝
եթէ չեմ սիալիր, նոշին վրայ պատու մը իսկ ունի
եղեր: պառզները, բանջարեցները, ամէն ալ
իրենց հարկը վճարած են իրեն:

Անենդան իրերն վերջը, առանց ոպանելու,
կենդանի իրերու գծագրութեամբ պարապիլ սկսած
է, ծանօթ տիկիններու պատկերներ յուտ շուռած
յաջորդէն իրարու, եւ ամենը ուրախութեամբ կը
տանէն իրենց նկարները եւ մասկ վարձատրու-
թիւնը զոր ասոնց փոխարէն կը ստանար Օր:
Արաբուն, ուրիշ բան չէր բայց եթէ անոնց նա-
զելաշուք չորհակալութիւնները:

Անոր աշխատանցին պատերն համակ ծած-
կուած են իր ձեռակերու նկարներով, որոնցմէ
երկուքը խիստ նշանաւոր, իւր վարկածին սքան-
չցցուն առթած են:

Գանի մը տարի Գահիրեկի մէջ ձեռները
նկարներու ցուցահանգէս տեղի ունեցաւ: օրիորդը
երկք անդամ իրարու վրայ ցուցադրեց հոն իւր
նկարները:

Գեղեցիկ եւ լցոն ապագայ մը կը բացուէր
անոր առջև, ամենագեղեցիկ յոշտերով վը հորիզոն
մը իրեն վերապահուած կը համարուէր, բայց ան-
գութէ նակատագիրը յեղախրծ խժդիւթեամբ
պահապահուած իրեկ տարի է որ անոր գե-
ղեցիկ ափէնը յանկարծակի կերպով չիշած
է, սարդիւթան պատճառէ մը զոր կ'անդիւնամ: Յի-
մար բնութեան անիմանալի մէկ օրէնքն է՝ որ շա-
րեր միի ընցանարու կանոն, ինչ բարիքը՝ ողբալի
օրէն վիճի ընցանարի, լինի ամենանին բացառութիւն:

Հաճնեցիկ, Արեւել Տօքթէու, ընդունիլ իւր
ամէնն համակական գեցանմերու:

Պ Ե Տ Ր Ո Ւ Շ Ո Ւ Ր Ա Կ Ա Ն

Ըստ ուրախ եմ որ Ստեփան բժիշկ
Գեորգեանի կենսագրութեանը առիթով, կը
ծանօթանանք թէ Տէմբրեան նշանաւոր նկար-
ցնն, եւ թէ իր աշակերտու հի նաեւ այսօր
տաղանդաւոր Հայ նկարչուհին մը, որ նեղուա
ափերուն վրայ ծնած, Հայ իգական սեռին
մեծ փառք կ'ըլլայ հոն, իւր ճարտար ա-
րուեստով: Օրիորդ Արաբի Սուպերեան տա-
կարին շատ երիտասարդ, փափաքելի է որ
վերտասար իւր նախկն խանդն ու եռանդը, եւ
դարձեալ իւր վրձինին հրաշակերտները ցու-
ցագրէ Փարաւունեան մայրաքարտին մէջ ի
պատիւ իւր սեռին եւ ի պատիւ իւր տառա-
պեալ Ազգին, որ արուեստ ու գիտութեան
զարգացմենարու տիրանալով միայն պիտի կա-
րենայ թշուառութեան ձօրձը լքանել:

Մեր խոնարհ տողերը թո՞ղ գրգիւ մ'ըլլ-
լան Օր. Արաբսի Առաքելեանի, որուն անոնը
բժիշկ Ստեփան Գեորգեանի հետ անշնչն պիտի
մայ հին Հայ բժիշկներու կենսագրական պատ-
մութեան մէջ:

Բժիշկ Ստեփան Գեորգեան, ինչպէս ըսի
վերը, թաղաւած է Գահիրեկի Ազգային գե-
րեզմանատուոնը, ուր յուսամ թէ իւր որդին
զայ գեր աշուք պահել պիտի չուզէ եւ գե-
ղեցիկ մահարձանով մը ապագայի հիշտակու-
թեան ու յարգադիմին պիտի յանձնէ Հայ
բժիշկ մը, որ Իւստին Տէր Պետրոսեան Տօքթը.
Մէկայիշի եւ Պետրոսեան Տօքթը: Ցարութիւնի
հետ աշեալ դարու առաջնուն կիսուն, Եգիպտոսի
մէջ բժշկութեան ուհամբերներն եղաւ եւ անոր
փառքը:

Թիւրա, 31 Հունիսին 1909:

ՏՕԿԹ. ՎԱՐԱՄՍ Յ. ԹՈՒՐՈՒՄԵԱՆ



Ա Ճ Խ Ա Ր Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՊՈԽԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԾԻՐՈՂՈՒԹԻՒՆՔ

ՄԱՍՆ Ա.

ՀԵՑՀԶԾՑԱԿՈՒ ՈՒՅԵՒՐՈՒԹԻՒՆԻՆ Ի ՊՈԽԾԱԿԱՆ
Ց. Գ. Կ. Ա. ԽԵԿԵԲՈՅԼԵՒՆ

Ա. ԽԵԿԵԲՈՅԼԵՒՆ ԱՄԱՍԻԱ:

Տ. 1. ԽԵԿԵԲՈՅԼԵՒՆ: — Պատուս մայ ԽԵԿԵԲՈՅԼԵՒՆ, ուր
հասայ Յունիսին Յին իրիկունը, Անկերից եւ Գան-
կար (Չամպիր կամ Ականդէյ) մաճորով: Քաղաքը
Հառուկան առաջնուն մօտը կ'ինայ, այն ուղեծինին
որ Անկենարիային գէկ ի արեւանտաք կ'երկերէր:
Ամասիային ու Գանդային անցնելով: Ապացոյ է
Պուսկու Բասսոսի մընաքարը, այժմ աղուցուած
կարիշն մէկ՝ ու գետած է քաղաքին մէջն հոսող
գետին վայու: ՄՊՈՆԱՔԱՐԻՆ կրած թիւն է 80 թ. թ.
(80) հոսար ուրը = 74½, անգիտական մղն կամ
120 քիլոմետր, ուղեծինին պեղաւութիւնը
(ըստ viae "Գլուխ ճանապարհին") ըլլալով յայտ-
նակն Ամասիան, որ իրը 74 անգամ. մղն հեռու է
Խեկեբոյլէ: Աւստի կ'երեւայ թէ քարն իւր նախկն
կան տեղուն մօտերը մացած է: Բայց միւս կող-
մանէ տարակոյս չկայ թէ քարն այս տեղը
բերուած է Ազեւակի հովտէն, որովհետեւ այժմու քա-
զաքն ուղեծինին քանի մը մղն վեր կ'իմայ ըլլուր-

* CIL, III, Suppl. 8897.

Հ ևս հանդուցեալ ուսուցապետ Գ. Հիրժիկիցին՝ որ
մընաքարը գտած է, քանիուցը ժամ հրաւու:

ներու անել բաւզի մէջ մէջ, ուսկից որեւէ եւէք չկայ՝ բայց միոյն լեռներու վըայէն գծուարակով արահանեաներով։

Խոկիլիք տաճկական քաղաքներու երրորդ գասակարգէն է, ուր գոյաժեխու՝ մը կը նասի գուշակի գուշակ թէ պարտէներով ու այդ տասաններով։ Ետեւը ցցուած կանգնած են մերկ քարաժայոփ մը գագաթը թառած հին բերդի մը վիհանեսիլ աւերակներու Ներու հիմն բանկիլ տեղորով լի է, բայց տակարն իեցած են պարզութուն ու անիշներու ներկ։ (Պակ)։ Բրան սուրբ կը գտնուի երկու վեմափոր կոյտ գործուած գամեաններ, մին Դորիանական նակատով եւ սրածայր յարկով, միւրը բոլորանեւ յարկով եւ պահկարուով՝ մը՝ զր վիր կը բանեն երկու սիւներ որ առ ինձ ամուսին խցանած երկու պարզարուած են մաշած անդադով մը որ ըստ երեւութիւն կը ներկայացնէ երկու թեւաւոր անձեր, ամի ենքով անօթ մը բռնած, եւ թառոցիկ աջն մէջ՝ ատարկայ մը (թերեւու ուս)։ Խոցի գոյաժեխու հնանթեան շատ քիչ մանգարներ կը տեսնուին։ Ե՛սուր թէ արդի քաղաքն անագաւագոյն ժամանակի հիմարկութիւն մըն է, եւ թէ հնագոյն քաղաքն դիրքն եղած ըլլայ մորին աւելի վարը պարտէներուն մէջ՝ քաղաքին հին անոնս անորոշ է։ Անբերդ կ'առաջարկէն նյոյնացնել Անդրբարդ-նեռ-իշ-դոլուց, հետ։ եւ թէ թելազորութիւնն ընդունած էր Բամենէր¹։ Խոց այս տեսութեան սիստ ըլլայն պաղցուցնեցած մեր գտած այս արձանագրութեամբն՝ որ յիշեալ քաղաքն դիրք կ'որոշ այժմու Անկեր-քեօփիրի կոսկերը (տես վարը § 41)։ Կ'առաջարկէն ու այժմ համբարի Դադյերա (Dadybra), որ Բիգանգեան ժամանակ եպիկուլուսնիս պասնիս եղած է եւ զր կոստանդնիւն Ծիրանածին կը յիշէ իրը Պաֆլագոնիոյ բանակաթեմին վեց քաղաքներէն մին։

Տ. Խոկիլիքն ելլեւով Յունիս Յնին հետազոտել սկսայ Հռոմեական ուղղեիծը գէկ ի Անմասիս։ Դէկ ի Զորում տանող ճամբան ժամ մը եւ աւելի ալ՝ պարտէներուն մէջն, որ գետին երկու եղերները կարգատ տողուած կ'ծանկեն, որ բարապատոյց գտանայով՝ մեղմ լինագարերու վայցէն կ'ինայ գէկ ի Աղլիս կետ, որ խոկիլիքն է հասնուի 2/3, ժամուն մէջ։ Գետը կ'անցնիք զուս Անտոլեան ունով լաստանաւակով մը, որ հարթայտակ եռանիւթիւն գետալուր մըն է զր երկայն ձողերով յասաց կը մղնի Փիտոսութեան այս նախական կերպն այժմու պիտոյից համար բաւական է. որոյշեան ուղղեիծն այժմ լինակատար անկածութեան մէջ է, եւ առեւտրական կառաց երթեւելութեան չի գործածուիր։ Տարակյա չկայ թէ Հռոմեական ուղին կամուրջ մ'ունէ հոս, բայց որեւէ հետք մը շկրցանք տասնել։ Երեւու մեծ սիալ մը շենք գործեր ընդուներով թէ այս տեղ սորդ կոխած ենք Պատական հողի վայց։

¹ Ramsay, Hist. Geogr. of Asia Minor, p. 320, n. 2 De The m., p. 30.

² Տական անորոշ կը խոց Պաֆլագոնիոյ եւ Գաղատական գոնոտոսի մէջ եղած Ծիրիս սահմանադիք։

Գետն անցնելէն տաս վայրկեան վերջ անցանք Թուղում-բուրունիք արարակէն (և ֆինչ), Խակիլիքն 9.9 անգ. մղն հնուու։ եւ այժմ բլուց մէջ նեղ հովտէ մը վիր կ'ելլենք։ Թուղուուրուունէն 50 վայրկեան ետքը կը հասնից Հ-ինքէ գիւղը՝ հովտ ձար եղած եղարք, եւ ասէ գարձեալ 27 վայրկեան ետքը հարաւ-արեւելեան ուղղութեամբ երթալուզ՝ կ'ացնինք Բ-բար-ուղուն։ նեղ ճորին միոյն կորմը, ուսկից շըան մը կ'ընենք Տ-ա-ս-ի (ՏԱՏ) մատ եւ գարձաւ մէկ կը հասնինք շխան ճամբան բարուուրուն մէկ կամ երկու մղն մտին։ Այս գիւղերէն եւ ոչ մէկուն մէջ հնարիքնեւներ գտանք, Հովին երթալուզ կը նեղնայ եւ կը փոխուի կրմն մը (տէկ. բուզ), որ օճապոյս կը գալորի գէպի 2որումի գաշտը, ուցեւորին կ'իմի գիւղը հանելիքն ըստն վայրկեան յուսաջ։ Գալաթն անցնելիք մը կ'հանին գագաթաթը, որ հաբարչի և Աղեսի (Աղլիս) եւ Հերիփի (Իրիս) գետաջներուն։ Արաւհետը կ'իմնայ պիտուհեաւ հեղեղատէ մը՝ որ կը բացուի գէպի 2որումի գաշտը, ուցեւորին կ'իմի գիւղը հանելիքն ըստն վայրկեան յուսաջ։ Գալաթն անցնելիք մը կ'հանին գագաթաթը, որ հաբարչի և Աղաւ-հետ հեղեղատուու տարուած է, եւ մէր սոյին ճամբան մը գտնուն համար ստիպուած ենց ձախական կողմն ելլել։ Հաս դժբախտարա մեր ճամբան կորուցուցինք, այնպէս որ անշրպեաներու լավիրը խանճարեցան։ Սակայն Թուղուուրունէն մինչեւ Զորում եղած հնուուրութեան ամրող անշրպեան իբր վլց ժամ է։ Էկիմն գիւղը կը գտնուն պիտուհի ըլլոց եղերն որ Զորում գալուրը կը սահմանապատեն, քաղաքէն մէկուկէ ժամ հնուու։ Երկուքն մէջնեղը կ'իմնայ Գուրջն (Gurdjia) կ'իրմիք, գիւղը, ուր օւրիք արձանագրութեանց հետ (Թաթ. 208-211)։ Պայս նաև պատճեն մ'աւանագական թղթացնութեան Աւահայի Ծիրանածին եւ Քիրստոուի։ Այս թղթացնութեան ուրիշ մէկ հաստիութիւնութեան եղարք կ'արակ կը հարաւ եւ կը թեափին Եւնիլից գետը (Եւնիլ-լույ)։ Այս թղթացնութեան մէկ օժան մէջ մը կ'հաստիութիւնութեան եղարք կ'աշխատական մէջ (թ. 233)։

Տ. Ց. Զորում են իրայիտու։ — Զորում գետը կ'երպով մը կը նմանի անկանոն 8 թաւականի ձեւնին, այնինչ անոր նման հազմուած է կրիմն վերին ու վարի գաշտերէ, որոնք իրարու կը կապուին պարագանածնեւ հովտով մը, որոնք մէջն Զորում գետին համարուած ծերը (Զորում-լոյ)։ Կը կ'առաջ գէպի հ'արաւ եւ կը թեափին Եւնիլից գետը (Եւնիլ-լույ)։ Այս թղթացնութեան մէկ օժան մէջ (թ. 233)։

Տ. Ց. Զորում են իրայիտու։ — Զորում գետը կ'երպով մը կը նմանի անկանոն 8 թաւականի ձեւնին, այնինչ անոր նման հազմուած է կրիմն վերին ու վարի գաշտերէ, որոնք իրարու կը կապուին պարագանածնեւ հովտով մը, որոնք մէջն Զորում գետին համարուած ծերը (Զորում-լոյ)։ Կը կ'առաջ գէպի հ'արաւ եւ կը թեափին Եւնիլից գետը (Եւնիլ-լույ)։ Այս թղթացնութեան մէկ օժան մէջ (թ. 233)։

Տ. Ց. Զորում են իրայիտու։ — Զորում գետը կ'երպով մը կը նմանի անկանոն 8 թաւականի ձեւնին, այնինչ անոր նման հազմուած է կրիմն վերին ու վարի գաշտերէ, որոնք իրարու կը կապուին պարագանածնեւ հովտով մը, որոնք մէջն Զորում գետին համարուած ծերը (Զորում-լոյ)։ Կը կ'առաջ գէպի հ'արաւ եւ կը թեափին Եւնիլից գետը (Եւնիլ-լույ)։ Այս թղթացնութեան մէկ օժան մէջ (թ. 233)։

Տ. Ց. Զորում են իրայիտու։ — Զորում գետը կ'երպով մը կը նմանի անկանոն 8 թաւականի ձեւնին, այնինչ անոր նման հազմուած է կրիմն վերին ու վարի գաշտերէ, որոնք իրարու կը կապուին պարագանածնեւ հովտով մը, որոնք մէջն Զորում գետին համարուած ծերը (Զորում-լոյ)։ Կը կ'առաջ գէպի հ'արաւ եւ կը թեափին Եւնիլից գետը (Եւնիլ-լույ)։ Այս թղթացնութեան մէկ օժան մէջ (թ. 233)։

դակին է: Վարի գաշոն աւելի ընդարձակ է եւ աւելի բերրի, եւ հին ժամանակները ձիթապտղով ալ կը բերէր: Ցանուցիր պարագանած անհետաքրական քաղաքը պարանոցին վերը կիրանայ, իրը երկու մոտ հեռու այս բորբոքութեզն որոն որոն գաշոր կը սահմանապատճեն արեւ ելքէն, ճիշջակ այն կտանին վայ, ուր Գանդրանամափառն (որոն կը վերաբերի Դեկոսի մղոնաքարը, թ. 448.) կը հորուի այժմու վաճառականախան մեջ պողոսայէն: առ Կեսարիաէն միտար լով գեկ ի հիւսիս կը ըսթանայ՝ աղջիկով Ծողաղատէ, Ասախայ (Ասրախայ մօտ) եւ Մարգրանէն՝ դէպ ի Սամօն (Սմիսոն) հւր այս դրից պարագանան է քաղաքը նորերը մանուկութեան բարձրանալը բացի ի արագոյն ժամանակներից առաջ առ կարեւ որութիւնի հայութ չէ միայն նորագոյն ժամանակներու հետ: Դէպ ի հարապետեւէք մեղմով բարձրացի գտնոնին վրայ՝ շատ տկար դրից մէջ կանգնած է ընդարձակ չորեկուուի դղեակ մը, չորս անիշները պատշաճառած բորոշից աշտարակներուն եւ իշտարակների կղման մէջուղե երկու չորեկուուի աշտարակներով, որոն համար կը շնուռած ըլլայ Սուլթան Սուլյամանէ: Պարսկաները գրիթէ ամրողովին շնուռած են հին աստղներով, — շնուռածաքարեր, սիներ, գերեզմանաքարեր, որոնց ունենակութիւնը ունեն: — իսկ պարտասն ներս, ինչպէս կը նշունակէ Համբարքն, սանդաշաշա մը՝ “որ պարսկաներն աշայիցը կը հանէ, ամրողովին շնուռած է խոտորնակի գորած սիներով” Կաւեցրուն Համբարքն թէ բերդին շնուռթեած գործածուած այս սիներն ու քարերը բերուած կը սունին ներ՝ (կամ Կոլ) Հետ-է՛ Եյիւկի մօտ: (տես վարը § 10): Սատարկոյս այս աւանդութիւնն արժանահասատ է: թէ գաղաքներ եւ թէ գերեզմանաքարերուն մէջ գտնուած հին շնուռթեած կարեւորն թէնէն ու աշխարհագան կարեւորն թէնէն դատելով՝ նախապէս մէտ էր Չորումը գաւառի գիւտար հին նիստը նախատեսու: Խականի փառակեր ու տարական կուրտիզոն մէտ կտիզը թէ թորուն թէ քաղաքին մէջ այժմ գտնուած հանութեած մասոցներուն մէտագոյն մասն եթէ ոչ ամրողէ՛ ուրիշ տեղէ մը բերուած ըլլան: Խամայէ (Hist. Geogr. p. 318 ff.) Չորումը կը նոյնագործ ծանուածուած էնտէ ու Հելլենուսուսու քաղաքներէն մին էր, եւ որոն մասին կը լիշտառակի թէ Հնաց, յարակման ենթարկութեաց 508ին: Եւբայիստ՝ որ նախնաբար Ամափայ ենթարկեալ էր, կանութեն եպիկուպոսանիստ եղաւ, եւ յետոյ (յամենայն գէպս 680 թ. Ք. Տարիին:

1 Ցես վարը § 5:

2 Հմար. 9 12 վարը:

3 Hamilton, Researches, I, p. 378.

4 Երախտապարտ եւ Պը. Կիմանի՝ որ իւր քննադատեամբ իշտ առաջի տեսնութիւնն ուղղեած նպաստեց:

5 Թէսոփանէ, էջ 161. Կերպենու Ա. էջ 633: Եւբայիստի մասն Յամենէ առած անկանութեան վայ կրանք աւելուել Մարտա, էջ 380 (Տրա. ին շաղաք): Թէսոփանէ Մարտակոյզ՝ էջ 11 (Լևանի թ. թագաւորթեամբ որով): և էջ 354՝ Գեղը Մարտական՝ էջ 850 (Տրա. ին շաղաքի: Լևանի թ. օրով):

յառաջ) Խաւաշ-լուսի (autocephalos) եպիսկոպոսարանց աստիճանին բարձրացաւ: Խամանէ, իւր քրիստոնացին պատճենի մասին որոն մէջ ժինակութ ենթ քաղաքը, վճռաբար համզգէ են: Գոտէ կինակի ընդունիլ թէ Զորում կը նում պատիակ եւ բայիսիայի: Բաւական որով են ծելլի ներկայականի ասհմանները: Ա:թ քաղաք ուներ, որոնց ամենուն արքուն տեղերը ի բաց առեալ միայն զելքայտա: պապհովակ ծջրառաւած են: այսինքն Ամսախա: Ձելլա, իջորա (Տորոհաչ՝ § 31): Անդապան (Վէղիր-Քէօփիր՝ § 41,): Ամսոս, Ղեւանդովլիս-Զապէրո (Ազաշամ) եւ Սինոպ: Ա:ստի կը տեսնութ թէ Հելլենուսուսու անուամբ յայտանակութ իր նշանակութ այն աշխարհէն որ կը դընուեր մէկ կղզանէ Սղիս գետոյն եւ միս կողմանէ այս գժին մէջ տեղ, որ Կանցնէր իրարայի արեւելք քիչն եւ Զելայի գաշտին հարաւակովմէն, պարունակելով միանդամայն Աղիսի եւ Մինոսի մէջ եղած ծովիցիցի շերու: Ասով կերպութ շը արա գերազ ներեսին կուտայ ալ որց կերպութ ներեսին կուտայած կ'ըլլայ: Համաձայն են նաև առձանագրութեանց առած փաստերն որչափ ծանօթ են: Հելլենուսուսուի անոնքն կը գտնի գտնուեր երեք մղոնաքարերուն վրայ, որոնց երկուուր Զորում եւ Սմախոյ մէջ գտնիլ եղ (թ. 450-451), երրորդ՝ Զելայի գաշտին հարաւարեւմեան եղբնին մօտ (թ. 664,): մինչեւ աշխարհն հնագոյն Դիբուսնուսուսունը² կու տոյ Ազիր-Քէօփիրի արձամաբարը (թ. 434): Դարձեալ Եւբայիստ առաւան մը ճամբոր հետու եր մասն աշխարհէն, եւ կը գտնուեր Գանգուրտ առած ճամապահապահէն վրայ, ուր փախաւ Մակեդոնիոս երբ Հոնք

¹ Եւսութիւնուն Օրեւն Novell. XXVII. Հերու 47էս՝ 701:

2 Հմար. Կան. թ. 449, առ 11. (Զորում իւր 15 մղոն արեւելք):

3 Բաղադրականաց Acta Sanctorum, Փետր. 7 Կամարանուն եղած կը պատուի (Ա: Թէսոփանէ Տիբեն Ամսախայ ու աշխարհն առեւնութ): “Իսկ ին ուն բարձրաւուն գիւտուն ունուան նորաւ եր Եւսեբ մեծամասն յոյժ, ինդրեաց զարմարն նահանաբան քիթասու: զիս ով և իւր զելլ աշխարհ ունութեած մասոցներուն մէտագոյն մասն եթէ ոչ ամրողէ՛ ուրիշ տեղէ մը բերուած ըլլան: Խամայէ (Hist. Geogr. p. 318 ff.) Չորումը կը նոյնագործ ծանուածուած էնտէ ու Հելլենուսուսու քաղաքներէն մին էր, եւ որոն մասին կը լիշտառակի թէ Հնաց, յարակման ենթարկութեաց 508ին: Եւբայիստ՝ որ նախնաբար Ամափայ ենթարկեալ էր, կանութեն եպիկուպոսանիստ եղաւ, եւ յետոյ (յամենայն գէպս 680 թ. Ք. Տարիին:

քաղաքին առնելու ժողովը: Արդ Հերենսպիտուս էն գետի դանարա առնող ուրիշ ճամբարյա մը շնորհ առնէի զրց այժմ կը կարենք կ'անցնենք²: Խետ արդ պայծառէ այս եղբակացութիւնը թէ զեւքայիս համարելու ենք Համբ-քեյլ մատեր տեղ մը, ուր արդի ուղեւորն առաջին գիշերը կ'անցրեն³ երբ Սևափայէ դեպէ ի արեւմատուք կը ճամբորդէ:

Կրանք բաւանա ուրիշնոր փաստեր ալ աւելիքնել, որոնք վերջնականապէս կը հաստատեն թէ հին քաղաքին առն էր Էլիոն-Զելիքի կամ Թէ-էլ-էր գիշը⁴: Չորուտին 10 մղոն արեւելք եւ Համբ-քեյլէն + կամ 5 մղոն արեւելքան հրասիսիւմ արտաք: Եւ քայլուս նշանաոր էր իբր Հանգստարան իւր պաշտպան արդյո՞ն: Ս. Թէոդորոսի որուն համար կ'աւանդուէր թէ մատեր վիշտապ մը սպաննանձ ըլլայ⁵: Եւ քաղաքին հոչախի իր մեծ սրբազն սրբոյն տապանն, ուր բազմաթիւ հրաշքներ եւ բժշկութիւններ կը կառառուէին, հաւանորէն այս պատճառներն մին էր, ինչպէս կ'նեթագրէ: Առանձին, որոնց համար կանուխնեն իրքնագլուխ եպիսկոպոսարանի բարձրացած: Արդյո՞ն թէոդորի, որ յունական եկեղեցից ոյն զենուս որպահն մեծ սրբոց մին եղան, այս յարգական պաշտօնն անցած էր նաեւ Տաճնկաց՝ մահմէտական ձեւի մը

1 Թէվագնէն: անդ:

2 Թէկուս եւ կայ անցւու լոյն ճամբար մը Սուլլա-Օպակէն: Օմանի կարգականի եւ կոչ Հիսուսին փայտէ, ասս ուղարկի ուղերի մը ինդրէն ուուր է:

3 Եթև անոնչական ալ սպիտական են: Հաւունօրեն ուղարկած յուրողամբ էլ կէլոն-Զելիք-Թէլեմէ:

4 Բարձականական Acta Sanct. Ֆեռու. 7: — Քաղաքը մեցած էր այս տեղ ոյն ժամ՝ ուր հրաշքը կատարուած էր: Համար: Johannis Euclaitorum Metropolitae quae supersunt, ed. de la Gardare (AAbb. Göttinger Ges. 1882), p. 205, ուր կըուսէ թէ անդի անապատերէն եղան բազմամարդ քաղաքը ու լուսակայքը արտօնութիւններէ: Երբայս անոնչական Acta Sanct. Ֆեռու. 7: — Քաղաքը մեցած էր այս տեղ ոյն ժամ՝ ուր հրաշքը կատարուած էր: Համար: Jobannis Euclaitorum Metropolitae quae supersunt, ed. de la Gardare (AAbb. Göttinger Ges. 1882), p. 205, ուր կըուսէ թէ անդի անապատերէն եղան բազմամարդ քաղաքը ու լուսակայքը արտօնութիւններէ: (Թ. 212 ևն) Այս գուանը միան վերը կանգնուած է քարերէ հան մը 6 ուոյ երեայն թեամբ՝ որշափ երկայն եղած կ'ըստ վիշտալը: Լեռն տակը սպիտակ մարմարաքար մը, որոն վայ սբանիսէնն նշան մը կը անոնուի, Ս. Գեղրդայ պանչելիքն եղած կ'ըստին:

Գիշինն մէջ կը գտնուին բազմաթիւ մարմարայ աղին եւ ուրիշ կոփածոյ քարեր, որոնց գեղեցիք մզիթնեւ եւ սեներու շնորհածոց մէջ գործ երազութեաման, կը յաման կը Հանդիպէնք թէ կուունը տեւուած են, ինչպէս նաեւ քանի մ'արձնաբրութիւններ: (Թ. 212 ևն) Այս գուանը յիշասակարանը հետաքրքրական լիշտակներ կը մատակարաբն: Ս. Թէոդորոսի ընծայուած յարզութեաման, եւ յաման կը Հանդիպէնք թէ կուունը տեւուած են, եւ կը յիշասականին մենապրութիւններ: (Թ. 196—7) եւ նաեւ հիւանդանոց մը որուն յանձնածիչ վիշտակացուն էր ոսյօն սրբյան անունը կրող թէրիչի մը:

5 Թէոդորոսի Արքաց մէջ (առավել Bollandiana, II. p. 367) կըուսէ թէ պար ալ աս (այսինքն յեւքպիտա) կը կուաֆ ժողովուրդն սարց մարգկան շնորհիչն) ամեն յունանէն վասն գլ Տէր բազմաթիւ հրաշքներ եւ բժշկութիւններ կ'ըստ Հաշտակառ վկային թէոդորոսի նշանաց (մարման), ձեռքը (նույն ժողովը էլեքտրիտական թիուսիան) որ յէւքքիսաւու քաղաքին (անդ՝ ել 34, ու 57 ու 70 եւ Ենչառուս հոգու տօն բատուած):

6 Թէոդորոսի Արքաց մէջ (առավել Bollandiana, II. p. 367) կըուսէ թէ պար ալ աս (այսինքն յեւքպիտա) կը կուաֆ ժողովուրդն սարց մարգկան շնորհիչն) ամեն յունանէն վասն գլ Տէր բազմաթիւ հրաշքներ եւ բժշկութիւններ կ'ըստ Հաշտակառ վկային թէոդորոսի նշանաց (մարման), ձեռքը (նույն ժողովը էլեքտրիտական թիուսիան) որ յէւքքիսաւու քաղաքին (անդ՝ ել 34, ու 57 ու 70 եւ Ենչառուս հոգու տօն բատուած):

6 Դասնելի էլ 819:

վիածուելով, եւ շարունակուելով կը պահուէր կլիպան-Զելիքի դէրվիշներու մէկ հաստատութենէն ալ: Ս. յժմ կինդամի է տակաւին միայն Դէրվիշներու եւ անոնց պաշտաման յիշտատիր: Եւ Նուրիկան աւանդութիւնը (լորօն լօցօն) մոռացած է: Բայց այսպէս չէր ժաքարուն իւր արարական պատասխան վարչութիւնը կը պահանջանք կ'անցրէ: Ամսափականի վարչութափ անձնագիրը կը անհանջնուուած է աւշիք նագուածած է աւշիքը քարութիւնը կը պահանջնուուած է աւշիքը: Վասիլիկի Վան Բուսբեկ, լու. ձեռով Busbequius) եւ իրեն ընկերակից գիւանագէտներն անցան այս գիշըն: Երբ Ամսափակ կ'երժային Անդրյան Ա. ուղղմանը տեսնելու: Հանս Դէրնչվամ⁷ բաւական երկայն նշարաբարձ է Դէրվիշներու ու անոնց պարարատ, աւելի համառակ: Վան Բուսպէկի իւր Թուղթը չոր Տաճկական գևասպնութեան, (Legationis Turcicae Epistolae quatuor,) գրութեան մէջ, ուր կ'ըսէ: Յ. Ցեսար եկանք թէքնէ-քէօյ Theke-Tiօս, այսինքն Տէկկէ-Կեսու: Հոս շամ բան սորց ցանցը Տաճազաց կրօսալուներէ որոնք Դէրվիշ կը կոչուին, եւ որոնք հունականուոր շնորհիւն մ'ունին: Եւ կը պատմն իսարոբէլ (Chedeler⁸) հերսոփ մը մասնի նշանաւոր թէ մարմնոյն եւ թէ հոգւոյն գերազանց գործութեամբն, որուն համար կ'առանց աւշագլուխ բազմառ առաստած է աւշիք գնուած է կ'աւելցըննեն շատ բառ անդ ալ, եւ ըստ կան կը կարկատնն: Պ. Գեղը շատ մաս է այս աւելցոյն: ուր Ս. Ուրսըն քաջագործութիւննը կատարուած է: Դէրնչվամ կ'ըսէ. Ակ պատմն նաեւ կ'հասպի մը մասն, որ հոն բնակած ըլլայ: Երան վայ վերը կանգնուած է քարերէ հան մը 6 ուոյ երեայն թեամբ՝ որշափ երկայն եղած կ'ըստ վիշտալը: Լեռն տակը սպիտակ մարմարաքար մը, որոն վայ սբանիսէնն նշան մը կը անոնուի, Ս. Գեղրդայ պանչելիքն եղած կ'ըստին:

7 Hans Dernschwams Orientalische Reise, ed. H. Kiepert (f. Globus⁹, Bd. LII, p. 54 ff.) Կիրրէ Ա. անցած պարէն կը ճանչնար Շեիչ-Ալվան-Տէկկի-յասունակութեամբ՝ անձնամէջ հեղինակութիւնը, այս է Հայի-Խայլի տակը սպիտակ աշխարհագրէն գործը շառութափ:

8 Այսինքն Թէկութիւն ըստ երեւութիւն: Դէրվիշ կ'ըստին:

9 CIG, 9256 — Nr. 217.

տայ համար՝ մէկ մասը թերեւու պահուած ըլլայ նուեւ այժմու քաղաքին բնակչաց մէջ, զորոնք ուղղեւոք միարեւան վկայութեամբ կը նկարագրեն իբր մահմտականաց սնապաշտ եւ մոլեռանդ խըմ բակ մը:

Եկվան Զէլէրի գիւղը՝ արեւելեան ծայրը կ'իյնայ ըլլուու գաւառին անբեր մէկ մասին, մերթ բարորդին մերի եւ մերթ ծածկուած ցած անցաներով, զոր ստիպաւած է կարել անցնի Զօրումէն եկող ծամբաւած միշտէն որ համեր մէրէկը-ուուի (Հին Անլ-լու+): օժ անդակ մէկ բազին աւելի համասեսի Հովիտը, որ գետին ենելըն կ'ընթանայ Ամափաւ տանող ճամբան: Գիւղէն քան վայրկեան հետու աղբիրի մը քոյ, որ ինուուցին մօտը կ'իրան, մղնաբար մը կայ՝ նախարարի հնաներուած Տ. Պոմպինոս Բաստոն Ներուայ եւ Տրայիխնու նուիրակէն, բայց յետոյ կրկին արձանագրուած Աւր. Պրիսկիհանոս նախագահէ (praeses) Գիւղին տեսնու եւ Մարտինոս օրով (թ. 449): Հառական ուղին կ'ին կ'անդամութեամբ Ալլիւն+ եւ Եղուն-ծ գիւղերուն ներըեւեն, որոնք լեռնադադաթան հիսկանային ստորոտին մօտիկ եւ Աւղատի ու Հաջի-քեցի մէջ տեղը կ'իրան:

Տ. 4. Հաջի-քեցի եւ իստանիւ: — Հ-վլ-է-օյ, որ շորում եւ Ամսարյ մշտեղ եղած միակ կարեւոր տեղն է Հվանաւն մէկ ժամ հեռու է գէպ ի արեւելեան հարաւարեւելք, կոհականման բրատաւանին մէկ եղերը, որ Ակ-Ցաղի զանդուած էն զառիվար կ'իշնայ: Աշմէմ գաւառն հարչան կ'իշնայ: Եղուն թէ աւանդութիւնն եւ թէ տեղը կ'ց ցուցինն թէ հնագայ հրմարկի թիւնը չէ: Համանուն աեղերէն երբեմ նանահօրէն կը զանգանուի յորջործանոր: Հ-վլ-է-օյ Ա-շ-ո-լ. եւ այս Ա-շ-ո-լ գիւղ մէկ ի իրեամ մը հեռու գէպ ի հիսկան (3430+) բրոնիերուն ուորպ: Աւոյ գէպ արեւելք՝ քանի մը վայրիկեան սադին+ ոչ մեծաւաւ ըրակ մը կայ, որ հաւանորէն հին իստ մը կը ներկայացնէն, եւ գիւղն ալ հնութեան մասցորդների զորկի է: Մեծ զիւրաքար կը անսնուին թէ հին մէկիմին եւ թէ աղիցիներուն շենութեանց մէջ. (որոնց մէջ կայ անաձնանդիր քար մ'ալ զարդարանդակուած չորս ծաղկեսպակ եղնաւուած:

¹ Համբարք կը մէկ այլ անգամ իրեն ուղ զուած մուգին եւ կը արուած նախարարէն նախարարաւ բնակչաց կունակնեն (էջ 378). Դամաս մը ուղ ուղ գործած Անտուան: Եւ Հունաց կուն մը Անտուան իբր 10-000 թուրք մուրանտ բնակիւ ուուի եւ հազիւ 300 հազ (էջ 85): Ես կը կործեմ թէ աեկի ըրաս (սուցիալ ժողովուր) մը և ապահովակ անշահագրի հնութեանց մասին:

² Եղանակ 45 մարդկեան (90⁰)

³ Հաջի-քեցին իբր 1/4 ժամ (320⁰): Համբարք Տեհան գրեւ անշահարաց կը ներկայացնէ: քանի ու երկու անշահարաց մէջ կը կորուի: կամ կը կառ շնայ յ հնաւու:

⁴ Համբարք (էջ 275) կը րէ Աֆհատ կամ Արհատ. Փոքուն Սօհոյ կերերեան նոր քարտեսին մէջ (Chanykovii համբարք) Archat. [Ըստ P. Girardի Աէլկհատ-Հաջի-Կեյլ]:

գրուիներով]. իսկ անթիւ քարեր գործածուած են նոր գեղեցիկ մզիթի մը շինութեան համար: Արևներն առասութեամբ կը գանուիւն է, մաս մը ծաղկեանցանկ բիւզանդեան ունվ, եւ մաս մը կոշ գործուած յետագայ ժամանակէ: Բայց ամէն կոշմէն կը հաստատուէր թէ այս մացցորդաց մեծագոյն մասը կը բրունաւ կը Աւգանէ, եւ շատ քարեր ալ նոր կը բրունաւ մեր այցելք ժամանակէ: Կըրջն գործութիւն մը կատարելով եւ քննութիւն մը կատարելով բոլորովին համոզուեցաց ոյս բուուածներուն ծշմարտութեան: Գիւղին գերեցմանոր լի է ցանցցիր սփուուած պարակնուի կորուած եւ ձեւաերտուուած միմարքերով լի մզիթ երով, եւ մզիթին ու աղբիւները շինուած են հին քարերով. իսկ գեղին մէջ տեղը կը կենան փոքր ուղարակինին շինութեան Մաւերակիերը. որուն համար կըսեն (թերեւու ուղութեան) թէ բ-ը-ն-է մ'եղած ըլլայ: Համբարք ուրիշ աւերակները ալ տեսած է, որ սոնք իմ ուշագործեած է կիմակցան, ո-եթէ տակի իշութիւն ունին: Համբարք Հաջի-քեցի մեխան է Աւ-զա այցելքն համար: Դաշուն իշնալէն եւ ոքք, կ'րան, ժամ մը համարելով հասանց հիսկանաւ կ'անդամութեամբ հասանց մարմարի սիզմնան ցած քրուները, որ պայտաց անապահ մարմարի սիզմներու և բեկնենիերու մէջ, եւ տանց մաս գլխուոր պատերու եւ կամարաձեւ ներդաշնչենուած (Հիմանանաց): Ցացորդները, որոնց համար կ'ըսենին թէ հին եղեկցւոյ մ'ուեւարիկ բլլան: Ա-շ-ո-լ համարտին մզիթին պատերուն եւ մեծակայ աղբիւրին մէջ ալ բազմաթիւ կոտրներ կան սոյնափի քարերու², Հոս է ուրեմն ոյն հին քարաբերներու, որ կը համապատասխանէ մժմուն Հաջի-քեցին: Որեւէ արձանագրական փաստ մը չէ գործուած քաղաքին անունը որոշելու համար: Բայց գաւառին մէջ կատարած իմ հետազոտութիւնն ունին կարեւոր արդենիկ մ'ունեցաւ: Խաչակա այժմ պիտ անսնունց տեղ զարդ շնչի կ'իշութիւնի կ'իշնայ այն կցան կետին վայր, ուր գարգարէն եկած ուղին կը մասնաց Տանումէ (այժմ՝ չ-է-վէլէ): Եկած ճամբուն, որ գեղ ի Ամափաւ կը տանի, եւ զեւտիներան Տանուակին մէջ այսպէս կը նկարագուու:

Տաւio XIII Tonaia XXX Garsi XXX Amasia.

Արդ Պաղումէսի տախտակին հետ համեմատեւով կը տեսնուի որ Garsi կը ներկայացընէ Պաղումայ Կարուսա հձ'յօ' մա'յօ': (տես Պաղ. Ե. 4, 9.) մինչդեռ Տոնեա նոյն է յայտնապէս յալորդիս հիմ՝ Էւտուն է՛ մա' Լ' (տես Պաղ. Ե. 6, 9.): Եւ որովհետեւ առաջին Գաղատայի կը վերաբերի եւ վերինք՝ Գաղատահակա Պանտոսի, բալորովին բացայաց է՛ (ինչպէս մատնախչ ըրած էր Ռամանէ՝

¹ Մզիթին աշուրակին (Պաղարէ) խարիսու կը տեսած պիտիալու իմարքարեր որ կերակոփուած չեն:

² Անգ. Ա. 376:

³ Պատասի պիտիալու բաժնեներուն համար Պաղումայ առածած քաղաքացաներուն Եւդուութիւնը կը հա-

էջ 260) թէ Տախտակը հոս ալ կրնած է այն սփրինչքը՝ զոր գործած է Անդրիսիսի Արքելպիս տանիղ մամրուն նկատմամբ, եւ կայաններու ճիշդ կարգը յեղազընծ է Այսպիսով Խոսկո՞ կը ըլլաց առաջն հայանն Ըմասիսյէ դէպ ի Տախտում տասնող մանապարհին, եւ Աւազափ գով եղած բնավոյը մակի է որ ցայտմ գտնուած է Նոյն ճանապարհին առաջն հատածին վրայ: Այս եղած կացութիւնը կը ստիպէ զմիջ XIII թուախոնն ուղղել [XX]XIII(I). որդիչնեւ պահստան 31^{1/2} անդդ: Ժոնն հեռու է Ամասիյէ: Պտղոմեայ տախտակին մէջ Ետսիսիյի բնած դիրը գոնէ այշափ կը Համասիսի մայր նոյնացացած այս աեղոյն հետ որ Ամասիյ հարաւ-արեւմուքը կիխայ, Բայց իր այն դիրը իր թէ Կարիսայի հարաւ-արեւելայիղն եւ Տախտում արեւելեան հարաւ-արեւելակողն դանուին անհամաձայնէի է մեր յառաջ բերած փաստին հետ: Սական կարելի է որ Թուախոններ ուղղացնեամբ անագուած ապան մեզի: — թէ մաւալ՝ “շ” ուղղելք քիշնամակ մաւալ՝ “ընթեցուածին” ամեն պարագայ համաձայնած կըլլան, — եւ յամենայն գէպս այս տախտակին նշանակած աշխարհագրական դիրքերը չեն կիրար ընդունուի առանց ուրիշ անկան կիրամանէ մասատաւթիւնի մէջ գտնելու: Նթէ մէկն այս կանոնին մասին տարակից մունանայ մտածելու է թէ նոյն Պտղոմեայ համեմատ իր թէ Սեբաստոպոլիս Ամասիյ հիւսիս-արեւելքը կիխայ, եւ Զելա՞ զմանայ հարաւ-արեւելքը եւ Նէսինսարիոյ հարաւային հարաւարեւելքը⁽¹⁾:

§ 5 Հին ժամանակներ ետոնիոյ Հովտին մէջ կը ծաղկէր ձիթենին, ինչպէս նաև Պտղոմոսի մեծադյուն մասին մէջ, թէեւ այսօր շատ ցանցակ կը տեսնուի հոն ։ Եթէ ուրբուն արագոյ յացարաքատ շուլպ՝ պէտք էին նոյնը հետեւցընել Հին ճիթմանմաններու (մասարայ) ժամանակաբանութեանէն, որ ամրոց գաւառի ամեն կողը ցանուած կը դտնուին: Հետաքրքրական ուռամմասիրութեան մը մէջ Բաթօն եւ Կրտսեան անկամաց քննութեան առու են ճիթմանմանցէլի ինդիրը: Հան կը ցուցը թէ մամուլ կազմուած էր երեք կարեւոր մասերէ մամլց-ասնդէ, յժակէ եւ ծանրաբարէ (ճնշացարէ), որ կամ կազուած էր պատահին՝ որ կը դառնար մայր-պատուակի մէջ եւ այս մայրը ծակուած էր մասկին ծայրը, կամ վեր կը բառնուէր կազմածով մը՝ պանպէս որ յանկին ծայրը կը կենար: Եամ յիշը թէ մամլց-ասնդ տեսած ըլլամ երեքը, որ թէրեւս զարմանալի չէ՝ նկատելով այն պարագան թէ որչափ գիրին կը պայմիս քարերը փոխէլ միւս կարեւոր շրակուրի: Բայց ճնշէ կամ ծանրոց-քարերը ուղղական են: Նկատուած եմ այսպիսի քարերը, Զօրում վարի գաւառին մէջ, այն Հովտին մէջ՝ որ Սեբաստոպոլին դէպ ի հարաւ-արեւմուքը կ'երկարի, դարձեալ Արտիկ: Օվայ, Դա-

զիմնիսիս (Կազ կամ “Գազ,” -Օվա), Կոմանայ մօտերը, եւ Փամարէս գաւառին մէջ՝ որ “ձիթմարեր ու գինաւեւու գաւառին մէջ” որ Պատական ծանրց-քարերը կը յշկեցրնեն մամլց այն տեսակը, որ մինչեւ նորերու ալ կը գործածուի յԱրքիսունա կամիմոսի մէջ, եւ զոր Պատու կը նկարագրէ՝ “այսպէս: ‘Լծակին ծայրը ու զայնայեաց կը կոտը մայր-պատուակը’ որուն մէջ կը գանայ փայտեայ մեծ պատուակը, ազատ ծայրը դէպ ի վեր՝ իսկ լժակին մէջ յարմարած բռնը դէպ ի գոր: Պատուակին պայն զուուիր կը կըէ ծակուակակ մը՝ որմէ մեծ քար մը կախուած է փայտեայ բոլթ երկով (սփախներով): որոնք ագուցուած են թորիանէն մանածած է անոր երիս կողերէն: Պատուակին գլուխը տախտակին դուրս ազատ կը պատուակի քարին վերի երեսին վրայ եղած բոռուշն մէջ: Բաժականնեւ խոռոշ պատուական բոյրը քարերու վլայ զորոնք տեսած եմ, երբէք չի պակւիր: Ամենէն սովորական տիպարն է՝ քառակուսի քար կ'ենդրոնական խոռոշով եւ թորիծեալ փորց-նորով որոնք կողերուն երկայնքին մինչեւ կեսը խոռոշնցուած են: (Տիպար 1^o): Յաճախ խոռոչը թորիծ-փորցքներուն հետ կապուած է դոյշն խոռոթ-փամանիք տեսած մը, սովորաբար ու վարուած երեսն անեւ շեղանէն կողերով: (Տիպ. 2 եւ 3): Երեքմէ ալ վերին երեսի խոռոշ միայն կայ: առանց կողմանիկի փորցքներու (Տիպ. 4): Երեքմէ ալ նոյնը շարունակուած չէ մինչեւ շուրթը (Տիպ. 5): Աւելի տեսակ մը (Տիպ. 6) ոչ կողմանիկան փորցքներն անին եւ ոչ ակօս, այլ վերին երեսին մշտէղ ք շրգեթիսկ ծակ մը՝ որուն կենցըորդ բոլրանեւ խոռոշ ձեռով կըլլայ, իսկ անկիւններուն մաս կը գտնուին զյոզ մը շատ փոքր ու ծանծաղ ճակերը: մինչեւ ուրիշ մը այսպիսի ծակուած անձազալ ծակին իւնի իւրաքանչիւր անկիւն եւ դաբձեալ կ'ենդրոնական խոռոշ մը: (Տիպ. 7): Այն ամեն բարերը որոնք կողմանիկի թորիծ-փորցքնէնին, յայտնապէս կանոնաւոր շշնանիկի մը մէջ կը գրուէին:

§ 6 Եւ ուռուսկան ուղին ետոնիւնի կը շարունակուած գէպսի արեւելք՝ Համի՞-քեզի՞ գետահովարին երայնութեանքու: Հաշէ՞-քոյէ՞ մէկ ժամ անին Քոյօկէ-կէլէ՞ գիրը կը գտնուին կոստանիանուի մզնաբար մը, որ կը կըէ թուական՝ XXXI մ. թ. եւ Հելլենոպուսուոր գաւառին անունը (թ. 450): Կան նաև քառի մը մասորդներ՝ սակաւաթիւ արձանագրութեանքը (թ. 236 եւն): Ժամ մը եւ քառորդ մ՛աւելի անդին Անբո՞-ի գիւղն ներբեւ եղած գերեզմանոցն մէջ զուունք կոստանգիւնուուի ուրիշ մզնաքար մը, որ կը կըէ թուական՝ XXXI մ. թ. եւ Հելլենոպուսուոր գաւառին անունը (թ. 450): Կան նաև քառի մը մասորդներ՝ սակաւաթիւ արձանագրութեանքը (թ. 451): Յայտնապէս այս աեղերու մօտերը գտած էրն Բուսրէկեանը այն մընաքարը՝ զըր կը հրատարակենք մըր Յաւելուածին մէջ:

¹ Սորորու, էջ 556՝ ձևագրուուս ու տնօւուս,

² Անդ՝ էջ 210 թ.

³ [Այսուշ.՝ Տիպար. 1-7, Նշանակուածները կը ցուցիւն այն պատիկները զըր Աւցուուն ներկայացնացած է յէջ 15: —!]

⁴ Հմամա. Համբարչ, անդ՝ էջ 374 թ. Perrot, Exploration, p. 366.

⁵ Perrotի տախտակին վրա նշանակուած Կեսա-սազ տեղական հուշութ է Keusseïn.

թուով 452: Կոկչի գիւղէն՝ որ ճամբէն վեր կը
մայմէկ մըն հեռաւորովէ ետմի և ձորիմք («Երեւն»)
մէն է, եւելն քիչ մ'եւորք հոգիր կը բացու
լայնածաւալ դաշտի մը, որ ալեյս կիշոյ գեպի ի
Զէքէրէք-իրման («Ըրմագ՝ գեպ»): Այս գայունին
արեւելեան եղբեցն, Բողոքի գիւղէն իբր երեք
մըն անդին, նախ կարծ վերելք մը կայ ելլելու,
որուն կը յաջորդէ զարթափ էլք ի գեպ ի Հի-
րիկ (Իրիս) գեղասարար հովուոր, այն գետինի
զոր թուըրեղը Կանաչ գետո (Եջիչի Իրման) կը կո-
չեն, եւ որուն ափունքը Ամասիյ պարտէղն են: Մեր
ճամբան գետը կ'անցնի բազմակամու զամբէց մը,
որուն կամարներուն մաս մէկ հին աղջևակերու մըն
է՝ հաւանորէն Բիշովնեան ժամանակ շնուռած.
եւ պատշլոյ պարտէղներուն եղբեցն երկու մըննէ
աւելի երկանութեամբ՝ կը մասննք Անատոլեան
քաղաքներուն ամեննէն նկարագեղը, «Հոռոմ Բաղ-
դաբէ»¹⁾,

(Ըստուն-իլլ.)



Ս Ա Յ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ա Ն

ՅՈՒՅԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԶԵՐԱԳՐԱՑ ՆՈՐ-ԲԱՑԱԶԵՑԻ

6.

Ցուցակ Զերագրաց Ա. Աստուածածին մայր եկե-
ղեցոյն:

(Ըստ-Հայուն-Անդան)

7.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

Թուե՝ 1576:

ԹՈՒԹԹԹԹ 348: — ՄԵԾՈՒԹԻՒՆ 21)×16×8 սմ.:
— ԳԻՌԹԹԻՆԻ Երկխճն, իւրաքանչիւրը 16×5սմ.: — Գիր-
խոր բոլոգին. Թանապ'սին, վանազգին ու սկզբա-
տանը կարմիր-վարդապյոն. տող՝ 19: — ՄՆԻԹ Թուղէ:
— ԿԱՇՈՒ Տաս վայուտ, պատահ մութ-կամմիք թափի-
ցա. Ենուոր կողն Մաթիք հաւած է, իսկ առաջնին
կողն Խաւը բոլորվին ոշնչացած. առաջին կողն Վրայ
կամ 2 արթաթեան Խաւ մէկը անինոր, որու սակացօծ
հրեշտակ, 2 փոքր չամքաթում սկեզօծ, մէկ խաշե-
տվիթ սովորօծ, Խոնի կողն Վրայ մէկ սկեզօծ Աս-
տուածածին Երսուոր զրկին: — ՄԱՍԿԱԱԹԵԱԼ ՊԱԿՉՈՒ-
ՆԱԿ շկայ: — ՀԱՄԱՍՄԱՆԿ լւա: — ԴԱՍԱՐԱ ԹՈՒԹԹ
էլ աւ-2ա, 3ա, 4ա, 5ա, 10ա, 16ա-16ա, 272ա,
273ա, 348ա-բ, մողուած է զրկ էլ 313ա-314ա: —
ԼՈՒԱՆԱՅՆ Քի եւ անսարդ. մեծափր պատ-
կերներ էլ թը ուրուածի. 5ր Ս. Աստուէու տպագիտա
զրկ մը կորուած հանուած, էլ 273ա Ս. Յովհաննէն մի-
ջակ արթեստով: — ԳԻՌՀԱԱՊՔ Առաքել Արակաւաց. Տէ՛ր Եսոր-
աւոր. տես Բառակալայ վանք. Թուական Ոնին — 1576:

1 Տես Գոր. Տ. 8.

Աստեան է Աւետարան, որ կը պարաւակէ.
Մամբէռու էլ 6ա—104թ. Մարկոս էլ 106ա—
159թ. Ղուկաս 162ա—271թ. Յովհաննէն 274ա—
343թ.

ՅԻՆԱՅԱԿԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ. Էլ լր. ի թէ
անձ որ ես Պետրոս վարդպ զերեցի այս է:

Էլ 2թ. Եթատ է Կը աւետարան որ Սարգիս
(մէջ երգու մարգարին իւրին եղբար) (փակագէտեալ
մասն եւ ուրիշ երկու բառ նշանած մանաւով) կո-
ղական ըստհամի որդի դաշտին եւ ամենուն արինան
(= արեան) մերժաւորց մէջ եւ փորտին ամէն. ու որ
հանգիպն ամս կարգալու մէկ համեմ (= Հայր մզայ)՝
յերեցի ի վեր ով որ զանձնա կամ գրաւէ կամ
համբ մեղանէ այս անեղական նորով զնս գտնի հարա-
պեսի անինքը լինի կաղեալ եւ նզովեալ եղիցի ամէն
հայր մը որ յեր:

Էլ 3թ. Կամանի ակմի պիտի առնիմ թէ որ
կամնան զերս մխարուզ:

Էլ 4թ. (Պարագագութեալ) ԱԱՄԳԻՒԱ (և ատկը)՝
թէին ասցիսին և մղը ին:

Էլ 104թ. Մատուէս մարդ անուանեցա...
Ազգարանն ուշին (յախորդ թէրթէ կորուած ըլլա ով
առնաւոր կասա կը մայ):

Էլ 105թ. Եթշատակ է Կը աւետարան ֆատուրին
ես ի մէնն որի սարգին գու ինչ հայր ես քեզի որդի
տուուու+ իւրուցիւ ես էլ ամի քեզի որ հանէ քնէնէ
եւ որդոց քաց անինեալ լինի թէին անհա (= 1722):
Էլ 106թ. Հնիք մը «Քի ծառայ Պետրոս վար-
դապետու»:

Էլ 107թ. Ժիշտակ է Կը աւետարան անորդի
ծառուրին եւ իւր դրաք'ն (դասեր) հորօմն. եւ ես
մէս իւր կոմք (ինամիք այս ասրգչուն ամ արագիսի զու-
ին համա յետի ու քառ անին կամ թէ որ հանէ քնէնէ
ի քառ ու ունեն եւ յորդոց ք-ց նըզովեալ եւ կա-
պեալ անին կոմք առայի այս թին անհա:

Էլ 108թ.—109թ. Ու ես ոզորի ան առ զու-
զանին եւ որդուն նորոյ թանկիգուլուն. որ մասւն ի
սկզ այ. Կը աւետարանի. Թռւինսն գնէց. ով խախի
անինեալ լինի այ:

Էլ 110թ. Այս անուան է այս աւետարանան միրա-
ցու սեղուսին:

Էլ 111թ. Ժիշտակ է Կը աւետարան անորդի
ծառուրին իւր կոմք գործակիցին եւ իւր
կոմք կիշական իւր որդի սահակնին եւ արեան մեր-
ձայուրց կար ցող, եւ լուզաց որ ասէք ան զորդի իւր
հոգին հայր մը:

Էլ 112թ. Ա. վէ-հու զրկին առաբել:

Էլ 113թ. Ժիշտակ է Կը աւետարան իւր կոմք
անուանին իւր կոմք գործակիցին եւ իւր
կոմք կիշական իւր որդի սահակնին եւ արեան մեր-
ձայուրց կար ցող, եւ լուզաց որ ասէք ան զորդի իւր
հոգին հայր մը:

Էլ 114թ. (Գիշտաւոր Ժիշտակարան): Փառք
համապատի եւ միասնական նը երրորդութէն հաւը եւ
որդուն հոգուն որդուն. զոր խաստավահմէ էւութէն միա-
ժեալ. իսկ անմաս որութէն եւ զիմուք գրուեալ բա-
րեալ բաժանանմէք. Ընորհաւք նը հոգոյն պիսայ ամէն
Պի՞ ցանկացօց եղեալ յայս մեծայն գանձուն նը
աւետարանի. Բարեմիս եւ հեղահոգի. Հնայորին. եւ
ես գուն զոր հասաւ արգեանց եւ արգար վաստակոց
յիշտակ հոգ յերի: Եւ արդ աւաւորցաց առ ի
վանքն բառակալայ ի դուռ նը շատեփանա նախավշ-
կանին եւ կատարեցա զիերը ի գուն կամաւուու: